

ԴՐԱԿԱՆ

ՍՐԲՈՒՅՔԻ ՏԻՒՍԱՐ^(*)

Մ Ա Յ Ե Ց Ա

•



ՆԱԽԵՆԱՎՆ իսկ levantin այս կինը մարդ կը փորձուի վայրկեան մը նոյնացընել հեղինակուհին և հնմարկել անոր մէջ ինքնակինսագրութեան տարբեր բան մը որ պէտք չէ զարմացնէ մեզ, քանի որ մարդոց տառջին վէտերը իրենց անձնաւորութեան արտացոլութերն են արուեստի գործին վրայ: Իրաւ վիպասան մը Տիկին Տիւսարի ապրութերուն որոշ ըրջանէն կարող էր առնուազն նկարագիր խատացնող խոչոր վկայութիւններ սեենել: Խոսեցաւ իր ծնունդէն, անզրանիկ պարմանութենէն և այն ազդեցութիւններէն որոնք կանխող գարու կէսարուն հարուստ ընտանիքի մը հոգեխառնութիւնը կը յօրինէին, եւրոպական բարքեր, levantin հոգեբանութիւն, լայն չափով սնապարձութիւն, գրամ, վայելք, հաճոյքներ և այն մասնաւոր երանքը կը թութիւն որ այդ օրերուն պարտազիր էր աւագ տուներէն ներս. — ատիկա մասնաւոր զառատաներով տունին մէջ զաւակներու կրթութիւնն էր: Ըսէք՝ կանոնաւոր դպրոցներու պակաս, ըսէք՝ սնափառութիւն, ըսէք՝ եւրոպան կապկելու թեթեութիւն: Իրողութիւնը իրողութիւն է և հասարակաց՝ այդ ժամանակուան բոլոր մեծահարուստ տուներուն: 1830ին աւելի հետաքրքրական երեսոյթներ արձանագրուած կը գտնենք երբ կ'ուսումնասիրենք կեանքերը Զարթօնքի սերունդին բոլոր զերակատարներուն. պատուելիներուն զարաւրջանն է: Միւնոյն ժամանակ ըրջանն է ուսումնածարաւ թափառութերու: Գիտենք միայն որ Տիկին Տիւսար տունին մէջ մասնաւոր զասերով տիրապետած էր ֆրանսերէնի: Գիտենք զարձեալ որ խորունկ արհամարհանք ունէր մայրենի լեզուին հան-

գէպ. ու կը դարմանանք սա իրազութեան վրայ երբ զիտենք մանաւանդ որ իր ճայլը ազգային կրթութեան համար աշխատազ աւագորեար կիներուն մէջ բացարձակ աշխատող մըն էր: Բախտին հեղինանքովը կիներու հայրենանուէր ընկերութեանց մեծ և անդրանիկ սա հիմնադրուհին զաւակը իր ամենէն ընկալուչ տարիները ըլլայ անցուցած հմայքին մէջը օտարուոփ ազգեցութեանց: Մշտ- վէպին մէջ հերոսուհին տիպարը երբ զամարացակաց կեցուածքէն: Թաղանձիք չէ որ հրապարակը գուշակեց վէպին տկարութիւնը, բայց մեծաշողիք փառարանեց (և ասիկա՝ նոյնինուկ զատապարտութեան ձերն տակ, ինչպէս Զօհրապինն է) վէպը հիւսող, պաշտպանող, պարտազողող պազափարներու systèmeը: Ըսի թէ ինչո՞ւ ատանկ գրութիւն մը հիմնովին կեղծ էր ու փոխառիկ: Այդ իսկ պատճառաւ Մայորի տիպարին ծանրութիւն մը ճարելու համար ես կը մնամ զուրկ որեւէ նպաստէ, զիրքէն ինչպէս հեղինակէն: Դժուար էր նոն Օր. Այրուհի Վահաննեանը տեսնել: Խոյնքան զժուար՝ 1860ին մեծ միտքին, զաղափարազրութեան, ապրութերուն արձագանքները առնել: Ամբողջ չատարանութիւնը (Տիկին Սիրա ստեղծուած է արդ շատարանութիւնը կիսելու. այլապէս ոչ մէկ պատճառ՝ իր գոյութեան, այնպէս որ հարկ չէմ տեսներ իր տիպարը առանձին նկատողութիւններու: Մայտան փոխազըրուած է Ազրիականնեան կզզի մը, քիչիկ մը արևադարձային բնութեան մը տարտամ նկարազրութիւնները շահագործելու ի հաշիւ վէպին) այդ Մայորի, որ հիացում ազդեց եղիաններու, Պէրպէրեաններու, հասարակ տեղիքներ են կանխող դարու կէսերուն լրազրական զէզերուն: Աչ մէկ իրաւունք՝ մեր մէջ անոնց նորութիւնները արժեուի փորձելու: Աչ մէկ իրաւունք՝ մեր միջավայրին մէջ անոնց ընտելացումովը յառաջ զալիք բարիքին վրայ շահարկելու: Այնպէս որ բարքերէն, մտածութերէն աղքատիկ այս կինը երբ ուզենք տեսնել ըստ իսկ իր զերին մէջ, այսինքն վէպի մը հերոսուհի ըլլալու պայմաններուն մէջ, այն բակայութիւնը պէտք է, այնքան անըն-

(*) Հատուած՝ Յ. Օւականի նոր լոյս տեսած Համապատեմ Արեւմասահայ Գրականուրեան զարձին է Արտի Իրավասեւեր սերունդին նույրուած հասուէն:

գունելի իրադարձութիւններու թիճուկ մը իրս այդ գեղանի այրին նետելու համար վէպին էջերուն։ Խոմանիթիք վէպին ամենէն կատաղի աշխատաւորը՝ ժօրժ Մանը անզամ պիտի դժուարանար այդքան իրարու անկառակից դրուագներ հիւսելու որպէսզի այդ տիկինը ինքզինքը պարզէր մեզի Պոլիս, ֆրանսա կոմսերու տունին մէջ տարօրինակ հիւնդութեանց մահիններու վրայ, և այդ ամբողջ իրադարձութիւնները նպատակ ունենար ծառայեցնել քանի մը մեզի համար չանցնող գաղափարներու պաշտպանութեան։ Մեր մտքին մէջ չնեղմուիր իր սիրահարին ետևէն Բարիզ մեկնող այդ սիրահարը ուրիշի մը հետ պատկուած տեսնել և այդ տեսարանէն նուազած՝ փողոց ինկող և մարդասիրաբար զինքը իր դղեակին մէջ ընդունող կոմսի մը խնամքին ապաստանած զեղանի հայուհիի մը պատկերը։ Աւելորդ է ասանկ անբնական պայմաններու մէջ պարզ հեղինակին քմահաճոյքովը ոկիզբ առնող սիրային արկած մը նկատի առնել լրջութեամբ։ Աւելի քան աւելորդ՝ Մայորի տառաման լաստակերտող միւս կինը, Հերիք, որուն ո՛չ Փիզիքը և ո՛չ ալ հոգին չեն պատկանիր Մեր ժողովուրդին։ Տիկին Տիւսար այս Հերիքային մարմինը կը յօրինէ գասական արձանագործի մը պէս, ախորժելով, ինչպէս կ'սուն, մուրճ ձեռքը՝ պազպաջուն մարմարէն հանելու համար մեռած արձան մը։ Չեմ հետեւիր այս նկարազրութեան աւելորդ չքեզանքին։ Կնիկ մը նկարազրելը զրեթէ մեր մէջ արուեստի սեւ մը եղած է այդ թուականներէն մինչև հիմա։ Տիկին Տիւսար աւելի գժբախտ է, քանի որ պարապի վրայ կ'աշխատի։ Արեւելեան գեղեցկութեան այդ հաստ ներկայացուցիչը՝ Հերիքան, անշահեկան է զարձեալ իր հոգեկուն յօրինուածութեան տեսակէտէն։ Մարդ ակամայ կը հարցնէ. ի՞նչ պէտք ունէր այդ կինը այդ աստիճան ատելու Մայտան, որպէսզի զայն կործանելու համար անոր սիրածը ձգէ իր հրապորներուն ներքն։ Անջուշ կեանքին մէջ չատքաներ կը խուսափին մեր հասողութենէն, մասաւանդ մեր իրենցմէ պահանջած պայծառ պատասխաններէն։ Պարտաւոր իմ յայտարարէլ հոս որ նոյնիսկ Տիւսանեանին մէջ այս աստիճան անկարելի կին մը չունի գուտութիւն։ Տիկին Տիւսար չի կատածիր իսկ թէ արուեստի գործի մը մէջ մարդերը ունին խորհրդանշական ասարողութիւն, թէ առնուազն պարտքին տակն են իրենցմէ աւելին ըլլալու, որպէսզի իրենց վրայով մեզի թելագրեն հոգեկան այն փորձարկութիւնները որոնք արուեստագէտին ջիւղերը չարժման հանեցին անոր ընկալուչ տարիներուն կի՞ն կը պակսէր Տիկին Տիւսարի, Նոյնիսկ անմիջական չըջապատին մէջ, սենեկելու համար իր ամռուսինը խարող տիպարը որ հարստութեան մէջն իսկ իր մեղքերը բարձի կը դնէ, և ատիկա ընկելով ինքինքը կը կարծէ ըլլալ արժեւորած։ Իբր Փիզիք և իրս հոգի ամբողջութեամբ ձախողանք այս կինը, անկարելի պարագաներուն, հանգէսին մէջ ոճարդարձութեան իսկ կը ձեռնարկէ, տարճանակ պարպելու ուրիշի վրայ և իր մտադրութեան մէջ կ'արգելուի զրեթէ հրէշտին միջամտութեամբ մը մարդասպան ըլլալու։ Ով որ Մայորն կը կարդայ, կը զայրանայ այսքան անբաւական ապրումներու հանգէս մը պարզող սա կնոջ ներկայութեանը վրայ այդ էջերէն ներս կի՞ն տիպարներէն երրորդը, այդ կիրքին մէջ։ Արբանն է անպայման զոր հակառակի իմ բոլոր բարիկամեցողութեանս չեմ կրնար դարձեալ իրս կինդանի անձնաւորութիւնն մը արժեսորդ Պոլիսը ձգող և Ազգականին կղզի մը (Քօրֆու) իր այրիութիւնը զուարճացնող, չըսելու համար կանաչնող տիպարի մը կերպարանքին ներքն անիկապիտի ըլլար առնուազն հասկնալի։ Քօրֆուն, Լիտոյին առաջ, ոստանիկ զրօսավայրը մըն է մասնաւորաբար իրենց հրապոյներուն և առողջութեանը մէջ թեթևակի խանգարուած զգացող կիներու համար։ Քսան տարի առաջ ինձի արուեցաւ պատեհութիւնն Ալիրայի թիվով գերմաններ և ուսւոեր տեսնելու այդ կղզիին մէջ։ Հասկնալի և իրաւ կիներ էին, հիւսնդութեան զակախխառն կարմիրը երեսներուն, տրտում և ուրախ, չնորհալի ինչպէս անմատոյց, աժան խուզարկութիւններու բայց բարձրօրէն ոռմանթիք արկածներու համար հեշտանուած հետաքրքրութիւններով։ Անոնց հետի իմ խօսքերուն ընթացքին այցելեց իմ մըտքին Տիւսարի Սիրան, բայց հերքուելու ճակատագրով, նոյնիսկ այն պարագային ուր Մայորի Արքան խկապէս ըլլար տէրը զիր-

թէ արուեստի գործի մը մէջ մարդերը ունին խորհրդանշական ասարողութիւն, թէ առնուազն պարտքին տակն են իրենցմէ աւելին ըլլալու, որպէսզի իրենց վրայով մեզի թելագրեն հոգեկան այն փորձարկութիւնները որոնք արուեստագէտին ջիւղերը չարժման հանեցին անոր ընկալուչ տարիներուն կի՞ն կը պակսէր Տիկին Տիւսարի, անմիջական չըջապատին մէջ, սենեկելու համար իր ամռուսինը խարող տիպարը որ հարստութեան մէջն իսկ իր մեղքերը բարձի կը դնէ, և ատիկա ընկելով ինքինքը կը կարծէ ըլլալ արժեւորած։ Իբր Փիզիք և իրս հոգի ամբողջամաս մէջ անկարելի էջերէն եւ անձնաւորութիւնն մէջ թեթևակի խանգարուած զգացող կիներու համար կանաչնող տիպարի մը կերպարանքին ներքն անիկապիտի Պոլիսը ձգող և Ազգականին կղզի մը (Քօրֆու) իր այրիութիւնը զուարճացնողն, չըսելու համար կանաչնող տիպարի մը կերպարանքին ներքն անիկապիտի ըլլար առնուազն հասկնալի։ Քօրֆուն, Լիտոյին առաջ, ոստանիկ զրօսավայրը մըն է մասնաւորաբար իրենց հրապոյներուն և առողջութեանը մէջ թեթևակի խանգարուած զգացող կիներու համար։ Քսան տարի առաջ ինձի արուեցաւ պատեհութիւնն Ալիրայի թիվով գերմաններ և ուսւոեր տեսնելու այդ կղզիին մէջ։ Հասկնալի և իրաւ կիներ էին, հիւսնդութեան զակախխառն կարմիրը երեսներուն, տրտում և ուրախ, չնորհալի ինչպէս անմատոյց, աժան խուզարկութիւններու բայց բարձրօրէն ոռմանթիք արկածներու համար հեշտանուած հետաքրքրութիւններով։ Անոնց հետի իմ խօսքերուն ընթացքին այցելեց իմ մըտքին Տիւսարի Սիրան, բայց հերքուելու ճակատագրով, նոյնիսկ այն պարագային ուր Մայորի Արքան խկապէս ըլլար տէրը զիր-



270

քին մէջ պարզուած ուզեղին, դարձեալ կը
մնար անկարելի ինչպէս անիբական։ Փրփի
այդ պատգամները, մխիթարողի այդ օձուն
կեզծիքը, չպարը, մահաւանդ խլճմտանք
վարողի Փրանսական վէպէին փոխազրուած
իր կիրաքարանքը որևէ աղերս չունի կի-
ռազմական կիրաքար այն ափարին որ հի-
ւանգներու ամառանցները, ջուրի քաղաք-ք-
ները. մենաւոր կղզիները և բացասարար
օժտուած ծովափները կ'ընէ այնքան խոր-
հրգաւոր, առնոււազն իրաւ՝ կեանքին վը-
րոյ, և հասկնալի՛ վէպին մէջ, եթէ երրիք
վիազողը արուեստագէտ մընէ, այդ բա-
ները նոււանելու չափ ընկալու զգայնու-
թեամբ մը օժտուած, եթէ ոչ խելքով։ Մի-
ւան, ըստ վերը, երկրորդ կէնէ Մայտայի,
անոր կարելի պառաւութեանը։ Տարիքէն
այսպէս պայմանաւոր այս կինը բուլոր պա-
տեհութիւնները կը մէկտեղէր իր վրայ,
ոտքի նետելու համար առնոււազն Տիկին
Տիւսարի մայրը զոր չեմ զիտեր ո՛ր մեղ-
քին համար ափարի այնքան տառապոզ
այդ կինը չէ յաջողած մարմանարել իր ե-
րեք վէպերուն մէջն ալ։ Տիկին Ոիրա գրա-
գէտ է, խորհող է, փորձառութիւն ծախող
է, արձագանգ է, առանց ինքզինքը ըլլա-
լու, Մայտային երկրորդ կեսը, երեսը։ Տի-
կին Տիւսար երեք վէպերուն մէջ ալ կ'ա-
խորդի հիւանդներ դնելէ։ Մայտային մէջ
այն ազջիկը որուն հոգեվարքին ներկայ ըլ-
լուլու համար գրեթէ յուղիչ տեսարան մը
յարդարած է վիպասաննը. ինչպէս նաև
ճակատագրական մատանին նշանին մա-
տանին Մայտային առնելու չափ յուղիչ
փափաք պարզած է իր մահաւան անկողնին
վրայ։ Մատանին այս փոխանցումը հիւան-
դին ամբողջ վէպին fantastique եղելու-
թիւնները զսպանակող չքեղ յերիւրանք
մընէ, վասնզի հիւանդ աղջկան ձեռքէն
Հերիքայի միջոցաւ գողցուած այդ մատա-
նին աւելի յիտոյ եւրոպա գացած Տիկ-
քանը խարելու պիտի զործածուի, Մայ-
տային զինքը մերժելու հնարժունքը փաս-
տարկող) կը կրկնուի միւս երկու վէպե-
րուն մէջ ալ։ Արդար ըլլալու համար սովո-
րուած եմ խոստովանիլ որ ամբողջ այդ
վէպերուն չէնքերէն և անձնաւորութիւն-
ներէն այդ հիւանդ աղջնակներն են որ զի-
պական որոշ չնորդ մը կը պատցնեն իրինց
հետեւ։ Սիւնայլին մէջ յուղումը իրաւ իսկ

է այդ բոպէ առ բոպէ մարմբող ազգին ցաւին զիմաց մարդ ակամայ կը փորձուի այդ երեք յաջողակ մահերու քնօմքերն մէջը կարծես նախատեսել Տիւսարի ահաւոր հոգեգիճակը , երբ դատապարտուած իր աղջկան կիսամեռ մարմինը Բարիգէն կը փոխադրէ Պոլիս , հանգչեցնելու չարաշուէ մահիճին մէջը և ապրելու այն քանի մը ահաւոր շաբաթները որոնց ընդմէջնեն խարտեաց , զմայլելի այդ գեղեցկութիւնը , պարման աղջկան մարմինը կաթիլ կաթիլ կը փոտի և ժանեակներու մէջ մահուան հարս կ'ըլլայ . կը հաւատամ թէ Տիկին Տիւսար մարդոց ճակտին զրուած ամենէն մեծ զարհուրանքը տարաւ խենթեցած : Այդ զարհուրանքը իր վէպերուն մէջ այդ աղջիկներուն վրայ կախ էր միզամածի մը պէս :

Երբ կը ձգենք կիներու չարքը , մատենաւ համար այրերուն , միշտ այդ վէպին մէջ , մենք չենք աւելի բարեբախտ հանդիպելու համար քանի մը իրաւ այրերու : Եթէ կիները անկարելի , սուս , շինծու են , այրերը աւելի դժբախտ են վասնզի խամաճիկներ են ամբողջութեամբ , առանց սոկորի կակղամորթներ , որոնց վրայ արգահատանքն իսկ շատ կուզայ մեզի . մարդ կը հարցնէ թէ ո՞ր ժողովուրդին կը պատկանի այդ Տիգրանը , որ լուսնի լուսավ սէր կ'ուստէ երիտասարդ այրիին և յետոյ նախանձող կնոջ մը անձարակ , բոլորովին վրան բաց խաղին զա՞ն կ'երթայ Եւրոպա , այդ կինէն խաղցուած , մատնուած . բայ սեպելով իր սիրածին իրմէն պազիլը իրը փոստ այդ մարդը կ'անցնի Անգլիա , կ'առնէ կին մը , անոր հետ պսակուելու համար կ'անցնի Ֆրանսա , կ'իյնայ աչքին՝ զինքը փնտուելու հկած Մայտային , առանց անոր նուազիլը տեսնելու , յետոյ կը շարունակէ ապրիլ այդ կնոջ հետ . . . սիրելով միշտ Մայտան : Լուսնային այս արկածներուն մէջ անոր արդէն տկար անձնաւորութիւնը հիմնովին կը տրժգունի երբ կը դառնայ Պոլիս և իրեն սիրահար Հերիքքային սիստկալ ատրճանակին կազատէ Մայտան : Այս բոլոր արկած ախընդրութիւնները մարզիկ պիտի ներկին սովորական թերթօններուն մէջ , բայց երբեք զրական յաւակնութեամբ ճարտարապետուած զործի մը մէջ : Ուրիշ դժուար մասնուելիք և զետեղուելիք անձնաւորութիւն մըն է Հերիքքայի սիրահարը որ անոր ու

աչուըներուն համար յանձն կ'առնէ ամէն կարգի շոշորդութիւններ, իր վերջին պահուն քրանսական թերթօնի մը մէջ, վայել այլուրութեամբ մը իրականութեան ամէն զգայարանքէ, կը փութայ կացութիւնը փըրկել՝ Տիգրանը տեղեակ ընելով Հերիքայի գաւհրուն:

Անձնաւորութեանց այս չքախումբը, քիչ մը լայն տեսնուած, այլևս աւելորդ կ'ընծայէ Մայուսէն գուրս միւս վէպերուն մէջ ալ վերլուծում: Տիկին Տիւսար կը հետեւ թերթօնական վէպի դասական թէքնիքին: Միշտ գժրախս կին մը ու իր կըրկնակը: Միշտ հիւսնդ ազջիկներ: Երրիմ, բերանփախի համար կարծես, հայրեր, մայրեր (մանաւանդ Արտավազ համ Վարդառնչ) որոնց պակսէր սակայն ցեղացին հարազատութեան տարտամ իսկ շնորհը: Աւ մարդ չի կրնար չհարցնել այս կնոջ, հերոս կը պակսէր որպէսպի ստիպուած ըլլար այսքան սուտ ու փուտ անձնաւորութիւններու վըստահիլ կառուցման որոշ կարողութիւն, վէպ մը քալեցնելու քանի մը զազփազփուն տուրքեր: Վերերը ըսի թէ որքան շահեկան պիտի ըլլային այդ վէպերը և լայնօրէն պիտի փրկէին իրենց զրիպանքը իրրե արաւեստի գործ եթէ երրեք գէթ տիպարացին առաքինութիւններու ըլլար հաւատարիմ մեացած այդ մարդերու ստեղծիչը: Հետաքրական է որ Տիւսարի ստեղծումները կանխող մեր քանի մը վէպերը (Մամուրեան զիսաւորաբար) կրկնին նոյն մեղքերը որոնք կը թուին թարգմանական զարժութիւններու ծնունդ ըլլալ: Տիկին Տիւսարի համար մասնաւորաբար մարդերու իրականութիւնը փոքրագոյն իսկ տագնապ մը չէ արժած, զբազած ըլլալով ատոնց առիթով քանի մը կարկտան զազփարներ արժենորիլու մեծ ու հերոսական հարցով: Մըտքով կը տարուիմ Անելուշան Արտավազ ճը վէպին որ իր բոլոր անբաւարարութիւնները կը զիմաւորէ պարզ իր հերոսներուն զնուական իրականութեամբը: Իրապաշտ վէպին ամենէն մեծ ձիգը, Անելուշան Արտավազ, նոյն պայմաններով իր կառուցման բոլոր թերութիւնները կը յաջողի զիմաւակալի, ըլլալու համար յաղթանակ մը, որովհետեւ իր առած մարդերը աւելի քան իրաւ են: Ալ չեմ խօսիր Վարդառնչին Արշինը վէպին բոլոր անձնաւորութիւններէն որոնց ամենէն

յետինն իսկ ուժուունական թուականներուն կը պատկանի անջնջելի հարազատութեամբ: Նոյնիսկ ոսմանթիք Բուրուլը (Աշխան Ճը Ալբու, Ալպիլ) ծանրակառոյց իր պուպրիկութիւնը զարդամոլութեան մէջն կիրապ կը զտնէ զնելու, և մնալով հանդերձ քիչ մը երազունակ, fantastique (վէպին առաջին մասը), կ'ըլլայ իրաւ կին մը վէպին երկրորդ մասին մէջ: Տիկին Տիւսարի բոլոր անձերը ոչ մէկ ժողովուրդի կը պատկանին և ատով զուրս են լրջութենէ: Եթէ զրազեցայ այսքան ատոնցմով՝ պատճառը իրենցմէ զուրս ըրջանային ճաշակներու մասին իրենց քերած վկայութեան մէջն է: Այդ օրերուն մարդիկ կը հաւատային վէպ զրել ճիշդ նոյն այլուրութեամբ որպէս տասը տասնըհինգ տարի առաջ կը գրէին թատրոն: Իրականութեան մեր զգայարանքը մեր գրականութեան մէջ կը մտնէ Իրապաշներով: Մեր Ռումանիթիքները (վաւերականները) գժուարութեան մէջ չէին իրաւ բանասեղծներ ըլլալու, քանի որ այդ պարտքին համար ունէին տրամադրելի առնուապն սեպհական յոյզեր: Աւ մենք ունեցանք յաջող բանասեղծներ այդ սերունդէն: Վէպին նկարագիրն է ինքնիրմէ զուրս ելլերու կարողութիւնը մը: Որքան ատեն որ այս հիմնական տուրքը կը պակսի որեէ զրողի, գժուար է ոճով, մտածումով, նոյնիսկ արկածախնդրական կառույցներու հանդէպ որոշ ընդունակութիւններով անցնիլ թուղթին առջն և լիցնել ... 300 է: Տիկին Տիւսար այս միայն ըրած է և պատճուած:

Տիկին Տիւսարի անձը խորհրդաւոր, նոյնիսկ հրապուրիչ կողմերով հանդէս մը եղաւ աւելի քան քառորդ գար: Իր անունը կապուած է մեր իրաւ բանասեղծներէն մէկուն, անքակտելի եղերականութիւնը մը: Իր գործը, գէթ իրը մտադրութիւն՝ պարկեշտ, նոյնիսկ առաքինի արարք մըն է: Իր օրինակը՝ աւելի քան խանդավանիլ է: Այլ մատի չեմ փաթթեր անոր իրաւունքը Զարթօնքի սերունդին մէջ իր որոշ աեզնն: Որքան ալ համեստ, այդ տեղը ունի մթին հրապուր մը այդ օրերը զատովին աչքին: Մայր մըն է, կին մը ըլլալէ առաջ, բայց մանաւանդ զրող մը ըլլալէ առաջ: